

կայ բերք հանել է : — Ի՞ս բաներս խո-
չեմութիւն բանեցրնելու համար կ'ը-
սենք . ապա թէ ոչ, վնասներ կ'ըլլայ
ըսելով պէտք չէ ամենեին անհոգու-
թեամբ աս ճարտարութիւնները ետ
ձգել . վասն զի որչափ շատ բերք ելլայ
մէկ երկրի մը մէջ, խեղձութիւնը
այնչափ կըքիչնայ . ասոր յայտնի ապա-
ցոյց է մեզի Խըրոպան , (որ թէ ընդար-
ձակութեամբ և թէ բերրիութեամբ
շատ վար է Խսիայէն) ուր որ ապրուստի
կողմանէ խեղձերուն վիճակը տասնապա-
տիկ աղեկցած է քան թէ ինչ որ է եղեր
ատեն մը . վասն զի եւրոպացիք աս ճար-
տարութիւնները միշտ ծաղկեցրնելու
ետեւէ եղեր են . և որչափ աւելի առաջ
կը տանին , այնչափ աւելի նոր բերք շի-
նելու կարօտութիւնն ալ կ'աւելնայ .
վասն զի մէկ դիէն նոր պիտոյքներ կը
հնարեն մարդիկ . և երբոր մէկ տեղ մը
բերքերը երեսի վրայ կը մնան , պէտք
չէ կարծել թէ չափէն աւելի բերք շի-
նուեր է . հապա չի քշուելուն պատճառ
որ վերի ըսած չորս կերպերէն մէկուն ,
կամ անոնց նման պարագաներու տալու
է , որ անխոչէմ կերպով ճարտարու-
թեան մը ձեռք զարնելէն առաջ կու
գան : Վըսէն թէ Քամչաթքայի, Պիա-
զիլի , Խտալիայի մէջ շատ Խսդդիայի
ապրանքներ երեսի վրայ մնացեր են ,
և ասկից կը հետեցրնեն ոմանք՝ թէ ու-
րեմն ինչուան հիմոյ շինուած բերքերը
չափէն աւելի են որ չեն քշուիր : —
Խնդհակառակն ասկից մէյմը ան կը հե-
տեի թէ ուրեմն վաճառական մը կըր-
նայ կորսնցընել՝ երբոր ապրանք խաւ-
րած տեղին վրայ կատարեալ տեղեկու-
թիւն մը չունի . երկրորդ ըսել է թէ
նոյն երկիրներուն մէջ ճարտարութիւն-
ները այնչափ առաջ գացած չեն , որ
խաւրուած վաճառքներուն տեղը տալու
ուրիշ ապրանքներ չունին . վասն զի ինչ-
պէս որ խորունկ մտածութեամբ ու հա-
սուն դատմամբ ըսաւ Աէ ՚ Բերքերը
բերքերով կը դնուին „ . վասն զի մէկը
ինչուան որ բերք չունենայ , չի կընար
իրեն հարկաւոր եղած բերքերը ձեռք
ձգել : Ի՞ս բանս ոմանց մտքին դէմ կու

դայ . բան գնելու համար մէջ տեղը
պտըտողը ստակն ըլլալով , կարծենք թէ
ստակն է ամէն բան տեսնողը . բայց
չենք մտածեր որ ստակն ալ բերքէ ա-
ռաջ եկած է . թէ որ բերք մը չունե-
նամ որ ծախելով ստակ ընեմ , չեմ կըր-
նար ուրիշ բերք ստանալ . ըսել է թէ
բուն ունեցած բերքս է ուզած բերքս ին
ծի ստանալ տուողը : Ո՞ալթ հուս Ո՞էն
աս խօսքին հակառակ կ'ըսէ թէ “ Ո՞մե-
նեին իրաւ չէ որ բերքերը միշտ ուրիշ
բերքերու հետփոխուին . բերքերուն շա-
տերը աշխատանքի հետ կը փոխուին , , ,
Բայց թէ որ աղէկ նայինք՝ աշխատան-
քըն ալ տեսակ մը բերք է , և նոյն իսկ
ուրիշ բերքի հետ փոխուիլը զայն կը
ցուցընէ . և թէպէտ անմիջական բերք
մը չէ , բայց անով մէկը շատ բերք կընայ
ստանալ . ուստի աս բանիս աղէկ պա-
տասխան կու տայ Տրող թէ “ Բանուոր
ները աշխատանք կու տան , գործառու-
ները ստակ կու տան . այս աշխատանքը
և այս ստակը մէյմէկ միջոցներ են , որ
զմարդիկ իրենց փափաքած բերքերուն
կը հասցընեն , , :

ՀԱՆԵԼՈՒԿ

Ի մի երկրի ծընանելով,
Ըստինս յերկնիցըն դիելով,
Եւ մինչ յարբունը ծերութեան
Խանձարբապատ եղանելով:
Բայց իմ վախճան ոչ սահմանով
Այլ սուսերաւ խոզիողելով.
Յետ վախճանին չարչարելով,
Եւ սորնհար զիս առնելով:
Ի խանձարբոց մերկանալով,
Զոսկերս և զմորթըս ջաղթելով.
Զիս փաղաղեն գարձեալ ջրով,
Եւ տոշորեն զանձն իմ հըրով:
Զկնի եօթանց այսց փորձանաց,
Քան զբնութիւն բարձրանալով.
Իմանալեաց վեհից հոգւով,
Ու ըզդալեաց այսօր մարմանով:
Երկաբանչերքըն խառնելով,
Ամբողջ պահին իմովս ուժով:

ՅՈՒՆԻՍՏ ՀԱՆԵԿՈՒԿՆ ԵՐ ԿՈՒՄԻՆ